

U h h U. S h h

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ԾԱԹԻՐԷ

ՀԻՆԴԵՐՈ 2218

Գին միայ տեսարակի 40 փաթեթ :

Ի Լ Ա Ն

ՕՍՏՐՈ ՕԳՈՄԱՆ Պանդար ճանիպինտեն 50 վե 100
Լիւսյի Օսմանի գըյալ թինտե Մանուր Պոնուրը չլու
ըրըրը զուլու, պուլըրը
90 կիւն վատեւի օլանլարը սէնէտե 00 6 վե
30 կիւն վատեւի օլանլարը սէնէտե 010 5 ֆայիլ կէլի
րէճէյի իլան օլունուր:

նին թէնդիլին տարի, րոյթ տէ-
գարեթինտէն, պար Ալիէ պիր գը-
թա միւղէքէրէ թագաւ գըլընմը
թըր:

—Գարա քէօյէ տէմիր քէօքիւ վաղ
իտէնք օլան գուլմանեա, պու կիւն-
լըտէ, պիր թագըմ տուպա վէ գէն-
ճիր արդ իլլէմիլ օլունուրնտան, մէգ-
քիւր քէօքիւնին 6 այա գատար մա-
հէլինէ վաղ օլունաճաղը մէմուլտէն
տիր:

—Խըտիվի Մըսըր հագրէթլէրինին
հարէմի միւհէթէրմի, իքի կիւն Տօլմա
պալլէ սարալը հիւմաեռնունտա վա-
լիտէ սուլթան արիէթիւլալիսհագրէթ-
լէրինէ միսաֆիր գալտըգտան սօնրա,
ըրէթիւլէրինէ թայեին օլունան սա-
րալալալալալը իլէ Լիւրիկէնէ տվտէթ
պուլունուրնլար տըր:

—Ումուրու նաֆիաթան պահս իլ-
լէմէթ իւրը կէլէնլէրնէ թապ ու նէլը
օլունման պալլաեան թուրնալ տէ
թըրալօ Բիւպիլթ տը Լիւրիկ Օթօ-
ման նամղալթանն մուհարրիլի Մ-
Լօթէն տ'Արնուլուն, տիւնքի կիւն 39
եալընտա օլունուր հալտէ, կէօլիս իլ-
լէթինտէն վէֆաթ իթմիլ օլունուր,
մաէթթէսսիլ իլիտիլմիլ տիր:

—Բէթնտա գօլէրա իլլէթինին
խաֆիթլէնմէսինտէն նալի, պուլալըգ-
իթիպար օլունան մահէլլէրնէ կէլէն
վարօրար տէրունինտէ թապիպ պու-
լունուր իսէ, իլլիտէքիլթը սըհհիէ
թապիպի մարիթլէթի իլէ պուլ մուսիլէ-
նէ, իսսթիլալտէն էսէր կէօլիլլէ-
տիլի հալտէ, բըրաթիլալ էթսը վէ
օլմաեան վարօր վէ սէֆինէնին պէլ
կիւն գարանթինտա վալ իտիլմէսի
վէ Աթա գալէսալընտալի տսքէրմիա-
նընտա գօլէրա օլունա, վիտինլէ տա-
լի իլլիթիլալ իլլէթիլլէրնէն, պիր
միւտտէթ տահա պուլալըգ իթիպար
օլունալալ, վիտինտէն կէլէնլէրին
էվլէթի կիլի գարանթինտա գօ-
նուլմալ վէ Աթա գալէսալընտա մէնի
իլլիթիլալ օլունմալ, սըհհիլէ նէլա-
րէթինտէն արնան թէլէկրաֆինտէտէ
իւտտէ պուլլուլմալ, մուհիլինտէ,
Ալլա Պուլտան վէ Սըրպիլմէն իմա-
րէթլէրին վէ սալիլ լաղմ կէլէնլէրնէ
մալլալմալ վիթիլլէրնէ, թունա վիլա-
լէթի սէվալիլինտէ տէ պուլ եօլտա
մուսալլէ օլունմալ մուգարրէր տիր:
—Մայիսին 18 ինճի ճիւմա կիւնիւ
րահվէ գաղապընտա Պուտտան վէ Սի-

վատ գարիլէրինէ, քէսրէթ իւրէ
եալան տօլու տալէլէրի, քեաֆթէլի
մէլընութը քեաթիլէն մահվ իլլէտիլի
կիլի, օն տէօրթ եալընտա պիր չօ-
նուգ իլէ 660 ըսա աղնամ վէ պիր ըս
ինէք վէ 27 պուլալը վէ 11 գարա սը-
ղըր վէ 200 ճանալար վէ 500 տէն գի-
եաթէ թալուգ վէ էմալի հալլալա-
լը թէլէթ իթմիլ վէ իլպուլ տօլունտան
հասըր օլունա, մէլըրիւր գարիլէրնէ
հէմիլար պուլունան իւլպէքեար գա-
րիլէրնէն ագտն սէլ սուեռ, քեաթի-
լէն չաքըրալը պասըպ, օն պիր տէ-
լիլմէն վէ սէլիլ խանէլի հէտմ ու
խարապ իլլէմիլ իտուկ, թունալա
օգունմալ տուր:

—Երուսաղի իլլէթիլտան էֆէնտի հաղ-
րէթլէրի, Հաֆթը բալա հագրէթլէրի-
նէ, պիր ֆալթօն իլէ իքի ըսա պար-
կիր հէտիլէ իլլէմիլ տիր:

—Թիւրիտէն, Բէրիպիթ Պրան-
սէլ զաղէթտընա եաղըրըլընա կէօ-
րէ, թունու վալիսի, ինկիլթէրա հի-
մաեթսինէ կիրմիլ տիր:

Պու հալալտա պիլէսա կէօրիւ-
նուր:

—Բօրթուլէզ սէֆիլի Մ. Բինթօ
տը Սօլէրա, էվլէլիսի կիւն Տէրիսա-
տալթէ միւլալալթէթլէ, Միսիլի Լ-
գանթալընա ինմիլ տիր:

—Օտուն գալունու իսթէլէթի մա-
վունալըրընտան Մէհմէտ վէ ըթֆիլի
Հաթան, կիլէ սաալթ սէթիլ գարա-
լընտա մալունալըրնա քէրէսթի
եռլէթլէթիլ, Էթիլիլէնէ կէօթիլմէթ-
տէ իքէն, Արնալուն քէօլիւ էօնիւն-
տէ, մէլըրնալմանտէն Հաթան ֆիլմէթ-
թէն վէֆաթ իլլէմիլ տիր:

—Գաղալ էսնաֆընտան պիր Ե-
հուտիլին, պունտան չէնտ կիւն ագ-
տէմ խանէսինտէն էյեալը չալընմը
օլունուր իսպէր վիթիլմէսի իւլէրի-
նէ, թահգըլթ իճըր օլունալալգ-

տա, խըրըլըրն, համալ Մաթոս վէ
արգատալը Միլըն վէ Արահամ օլ-
տուլու անալըլալալալ տէրտէսթ օ-
լունմալար վէ իճըրի իճալը զըմ-
նընտա Պէյօլլու միւլթաալըրըլըլը
մէհէթէլի ճէլալիլէնէ վիթիլմիլտիր:

ՍՈՆ ՀԱՎԱՍԻՍԼԵՐ
ՅԻՍՏՈՒ
Բարիս 13 յունիս
Մ. Լը ֆէպիլին, Աթիլալա սէ-
ֆիլ նաալ օլունաճաղը թէվաթուրէն
սէօլլէնմէթէ տիր:

Խիլմ Սէֆիլի
Սէն Բէթըրապուրկ 13 յունիս
Բուսիանըն չարքաճը աաքըրլէրի,
մայիս 11 տէ Ամիւտաթմաեա վաալը օլ-
տուլար:

Սուրէթի գալիլէտէ պիլաթիլլիլի-
նէ կէօրէ, 3500 նէֆէր իլլալլըլար,
պիր պէօլիլ Բուս աաքըրինէ զալէպէ
իթիլ, Շարալանա աալրու իլլէրլէմէթ-
տէ իմիլլէր:

ՇԱՀՆԵ ԵՕԼՃՈՒԼՈՒՂՈՒ
Վիլլէպալտէն 13 յունիս
Շահ հագրէթլէրի եօլա չըգալը Բէն
իւլէրինտէն Պոնա գատար կիլտիլ, օ-
լալտան տա Պըրի սէլէ կիլտէնէթլէր
տիր:

ԻՍԲԱՆԵՍ
Մաթար 13 յունիս
Օլունտա իթաթալըլըգ արթմալ-
տա տիր:
ՄԱԼԻԵԷ
Լօնտա 13 յունիս
Խսթանպօլտան 3 միլթօն գօնսօլիտ
կէլմէթտէ տիր տէլի չուեռ պուլալ
հալալտա էլգըրինէ Օսմալը գօնսօլի-
տի տիլլէր:

Պըրիսէլ 13 յունիս
Պանգա, քաթօթօսունու երիլալ
նէա երիլալթալի:

պիլթիւն վիճուլի թիլլէն թիլլէն օլմալ-
տա պուլունուր:
Պու արտա պաղըրմալ իսթիլ:
Հալ պու քի ինսաֆըլ տալլալար թա
կէօքիւնէ վէ պօլալընա գատար չըլալ-
լար:
Նիլալթիլ մէրգուլէնին նէֆէլի թու-
թուլուր:

Արթըլ օլ սանիլլէտէ տէլլէթ վիթիլի
սահիլլէր պիլթիւն պիլթիւն սէր կէօթիլ-
լիլ, վէ էլլէ պիր երիլալը տալըլալար-
տա, եանի էլլէլին սօն սաալթ վուրմա-
լը անտէ վուրմա պուլունուր միսիլլու:
պիր սանիլլէ իլին թէլլէլ էօթիլալ քէն-
տուլի թօրալալալալ կէօլլէրի էօնիլնէ կէ-
լիլ, վէ ալըլալթէրա պալտէլի էլլէլ
նուլ իսթիլլիլ կէօրիլ:

Էթիլլէ, հէմ եալըլը վէ հէմտէ նա-
մալիւ պիր հալտէ, վէ եանընտա պարի
պիր տօթիլըլալ պուլունմալըլ պիր հալ-
տէ էթիլլէ. տէլլէթիլլէրա պիր էթիլլէ
իլլէ էթիլլէ... վէ պալլալալալ էթիլլէ...
Մէլըր տալըլալալ, պիլալթ զըլ,
չօլ շէլլէր տիլլէլնէլի պալլալ...
Էթիլլէ, Էթիլլէրնէն սօնրա, քիլմ օլուն-
ալ թանըրալ մէլալանէ չըլալն նիլլէթիլլէ,
պիլթիւն էլլէլի կէօրիլն իլին, չըլալալ
ճէլալտինն մէլալանէ վալ իսթիլլէլին տա-
լի տիլլէլլէր:

Իլլէրուտէ լաղըմ կէլտիլթտէ, պան-
գա քեաղըրընըն մըգալընը ար-
թըրմալլէլին, պանգաեա հիւլէլմէթ
թարաֆընտան լուսաթ վիթիլալ:

ԱԼՄԱՆԵՍ
Վիլլէպալտէն 12 յունիս
Տիւն, Բուսիա իմէրաթթօրու իլէ ի-
րան չտէլ, Տարմաթալալալ պիլթիլթի-
լէրի իլլէ պուլունալալալ:
Պու կիւն, բըրէնս կօրչալթ, պիր
չօլ տէֆա, շահ հագրէթլէրինն աա-
լալալ իլլէ ուլունալ միւլթեալմէ իլ-
լէտի:

ԹԻԻՃՃԱՐԻՑԻ

1 իլլըրուլ 12 յունիս

Միլլիլիլ Նիւլ (Սրէանս բալալըլալ)

Բէնա 9 1/8 1/4

Տօլալա էլի ճիւս 6 1/8

Պու կիւնքի տաթը 13,000 պալլա

Բիալալալալ

Լօնտա 12 յունիս

Աթիլ 22 2/3

Թիլթիլ 33 3/4

Չաթ իլլէլի 28 1/2

Ճէհրի 7 1/10

ԳԱԼԱԹԱ ԲԻԱՉԱՍՐ

Էսիլ Սիւլ Յուլիս 1 ալիլալալալ 80-18

» » 2 սալալալ ալլըլը 80-19-18

» » սաալթ 8 80-28

Խսթիլալալ 1825 584-

» » 1826 574-

» » 1827 518-

» » 1872 91-

Քիլտի պանգա հիսթիլլէրի 18-28

Սիսթիլլէ Սիսթիլ թիլլէր 8 7/8

Սիսթիլլէ թիլլէրալ ալլալիլալալ 12 27

Սիսթիլլէ Օթօման 6-10

Վէրիսի գուլմալալալալ 7-29

Սիսթիլլէ պանգալալ ալլալիլալալ 158-1/2

» » Ելլէնի 70-

Էլլէնի թարալալ հիսթիլլէրի 18 2/3

Լօրիլալ մալլէնի ալլալիլալալ 109 ֆրանկ

Էլլէլլէ գուլթօն սընթօսու 80 բարալ

Ալլալ ֆայիլի 12-13

Քիլտի շէլլէլիլ 58 00

ԱԻՃԷԼԷՐԻՆ ԲԻԱՉԱՍՐ 2 ՅՈՒՆԻՍ

Ինկիլիլ լիւսալ 110-18

Ֆրանսըլ ալլալալալ 87-18

Բօլ 89-20

Գըրըլիլ ալլալալալ 51-25

Պէլալ մէլիլիլ ֆարգը 1-28

Մէլալ ֆարգը 10 4-8

Պաղըր 120-00

չընա ալմալընի մուհիլ օլունա պալլալալը
իտի:

Մէրգուլալ պու հալտէ իլլէն կէօլլէրին
ալար, Նիլլալ օլունուրնա պիլթիլլէրնէ
էթիլալալ կէօլ կէլալիլլէր, վէ պալտէհու
ալլըն պալլալալ թօրալ իսթ տէ, մէլ-
քիլ լալլալալ օլունուրնա անալալըլն-
տան, վէ եալալ եալալ թալալըլն տալ-
ալալըլն երիլլէլլէր անալալըլըն ըս-
լալ մալալալ օլունուրնա կիլ օլունուրնա
քէնտալլէ նամալիլմ օլունուրնա սուրէթտէ
պիր զօրգուլալ տիլլալ օլուն, վէ տէհ-
լէթ իւլլէր անալալալալալ:

Մէրգուլալին իլլէ պիլթիլլէր, վէ թէլլէթ
օլալ կիլթիլլէր իւլլէլ իտի: Սիսալ սիսալ
աալալալալ ելլէր տէլլէրնէ վէ էլլէմալալալ սու-
լէթտէ պիր կիլթիլլէր իլլէ տէրթ թա-
րաֆիլալ վալրմալալալ իտիլլէր, վէ պիր տէ-
լին գալալալալ հիւլթ իթմիլալ օլունուրնա
տան, պիր կիլթալալալ տիլլէր զօրգուլալ-
ալալալ պիր աալըմ ալմալալ ճէլալթիլ
իսթմալիլի կիլպի, գալըլ գալթիլլէր իլլէ-
տիլլէր զօրգուլալալ մէլալն տալիլ, տալա
պիր սէլ պիլլէ չըլալալալալ ճէլալթիլ իտի-
լէմալալ իտի:

—Սիսալ Սիսալ, տէր միլլալալ ըլմա-
լի տէլլէթ իւլլէր ըլմալ ըլմալալալ սէլ-
էլլէրնէ, սիսալ Սիսալ, պիլթիլ կիլպի պիր
պիլթիլլէրն ինսալալալ սէն ելլէլլէ:

Սուլար պիր թարաֆտան գալալըլալալ:
Չալթիլ պիլթիլլէրնէ գատար չըլալ ի-
լլէն, տիլլէրինէ գատար տալիլ չըլալ-
լար:

Կալ թալալ իւլլէրինտէ անալալալը
տիլթիլլէլի, վէ էլլէրի թըրալալալալալալ
գալալալ չըլալալալալ օլունուրնա հալտէ, Նիլ-
լիլթիլն եօնտէ պալլալալ օլուն տիլլալըն
արալըլալալալ սալալալալալ:

Մէրգուլալին էլլէլի եալալալ օլունու-
րնալալ, աալալալ տէլլէթ վիթիլի սու-
լէթտէ կիլթիլլէ, վէ երիլլէրնէ պիր հէլ-
պիլթիլ էլլէրի կէօրիլլէլի պալլալալ:

Պու ճիւլլէ իլլէ տալիլ զօրգուլ էսլէրի
օլուն պիլթիլլէր գալթիլթիլլէլ էլլէլ իլլէ ճէլալ-
լէլլէլ չալըլալ:

Լալթիլ, Էթիլ պիր հալ վէ մէլլըրալ
ճէլալթիլլէլլէ մէլիլլէր զօլալ պիր շէլ մի-
տիր:

Սուլար իլլէլ վէ կիլթիլ պիլթիլլէր գա-
տար ելլէլիլլէր:

Տէլլէթալալ հալ:

Վալըլ վալլալ, էլլէրի իւլլէրինտէ
վէ պօլունալալալալալալ էլլէլալ գուրա-
լար վէ պիլթիլլէր կէլլէրնէ, սիլթիլլէր-
տէ վէ եալալալալալ օլունուրնա հիսա
իթմիլի պալլալալ:

Վէ, պու աալալալ իւլթիլլէրի վիթիլի
հիլալալալ վիճուլին թօլունալալալալ:

Չէլալլը չօնուլ:

Հէնուլ 17 չալալալալալ օլունա, կիլթիլ-
լէրնէ կիլթիլ վէ վիճուլալ սըլլէթիլ ել-
լիլալ օլունուրնա պալալ, մալլալնիլ գալ-
պիլալ տալիլ, քիլլինն միւտալթիլ էօմ-
րիլալալ քիլալալալ պիր սէլալալթիլ չալ
պալալ իթիլլէլլէլի ալլալ ու ալլալալալալ
տան պիր մուհալալթ իսալիլլէլ մալթիլալ
պուլունալալալ իտի:

Էլլէլալ ու տիլ սէվալթ օլունուրնա Թօր-
թուն թալալիլ կիլթիլլէր էօնիլնէ կէլ-
տիլլէրնէ, Նիլլէլիլ գըրալալալ ըլլըրմա-
եա պալալալ:

Չալթիլ մէրգուլալալ տալիլ էլլէլ գըր-
պան վիթիլլէլլէլիլ ֆէլալ ու տէլլէ իթմէլալ
իտի:

Մէրգուլալալ տէրթ թարաֆընտէ տիլ-
մէլլէր գալալալալալալ օլունա, վէ Նիլլէթիլ
իսթիլլէլլէրնէ եալալալ ըլլէտիլալ վալթիլ
օլունալ օլունուրնա, զօրթիլալալալալ
լըլալ տալիլ եալալալալ քիլալալ էլլէլալալ կէլ-
պիլթիլլէր իտի:

Լալթիլ շէլ շէլ պիլթիլ կիլթիլալալ ի-
տի:

Պիլթիլ կիլթիլալ գալթիլլէր քէլիլլէր
վէ զօլալալալալ պիլթիլ գալալալալալալ օլունա
իտի, տալալալ թիլլէլլէլ չալալալալալ ի-
տիլլէր, շէլլէլ քիլ, սիլթիլալալալալ տէրունի
նէլլէ կէլթիլլէրնէլլէլ եալալալ շէլալ
տալալալ գալալալ իտի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՐԱԴԱՐԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԴԱՐԱՆԻ ԿՈԼԼԵԿԿԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ